

— ≡ Ս Ի Ո Ն ≡ —

ԻԳ. Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Ր Ջ Ա Ն

1949

≡ Մ Ա Ր Տ ≡

Թ Ի Ի 3

Լ Ո Ւ Ր Ջ Ա Խ Տ Ա Ն Շ Ա Ն Ն Ե Ր

Ա.

Ըսած ենք ուրիշ առիթով մը, կը կրկնենք հոս, թէ մեր պատմութեան այս վերջի կէս դարուն մանաւանդ, մեր Եկեղեցին չկրցաւ շարունակել իր պատմական դերը, ու զործիք եղաւ մէկ կողմէն մեր ազգային քաղաքականութեան և միւս կողմէն պատահականութեանց և տուժեց շարաշար:

Քսել չենք ուզեր անշուշտ թէ Հայ Եկեղեցին և եկեղեցականութիւնը պէտք էին մեկուսացած մնալ ժամանակի և միջավայրի ազդեցութիւններէն, սակայն ժամանակին տրուելիք տուրքը պէտք չէր այնքան շատ ըլլար, նուազեցնելու աստիճան Եկեղեցիի ներքին ճշմարտութեան և առաքելութեան լոյսն ու նկարագիրը:

Հայ Եկեղեցին հաւատարիմ շինաց իր պատմութեան, իր հայրերու աւանդութեան և իմաստութեան, ու ծանծաղամտօրէն ենթարկուեցաւ ժամանակի ազդեցութիւններուն, և կամ ընդհակառակն ստանձնեց կրաւորական դեր մը միայն: Ակներև է այսօր սա իրողութիւնը, թէ հայ ժողովուրդը ներկայիս կազմակերպուելէ աւելի կազմալուծութեան կ'երթայ, վասնզի Եկեղեցին որ երկար դարեր շարունակ, պահպան հրեշտակն ու զօդակալը հանդիսացաւ մեր ժողովուրդին, այժմ կենդանութեան քիչ նշաններ ցոյց կուտայ և տակաւ կը թերանայ ստանձնելու իր պատմական դերին ամբողջական պատասխանատուութիւնը: Այդ իսկ պատճառաւ սփիւռքի հայութիւնը մօտ է կորսնցնելու իր հոգիի յատկանիշերը, խորթ ազդեցութիւններու և օտար մշակոյթներու մաշումին ենթակայ: Այս հանգամանքին արդիւնքն է գուցէ որ այսօր դէպքերը կը վարեն մեր ճակատագիրը, բայց էր երբեմն երբ մենք զիսէինք մեր կեանքը հանդերձել դէպքերու և ժամանակի բերումներու ազդեցութիւններէն վեր իմաստութեամբ և մղումներով: Այս է պատճառ նոյնպէս, որ մեր հասարակութիւնը, ըլլայ անհատարար կամ խմբակցօրէն, չունենայ պահանջուած սրտայոյզ հետաքրքրութիւնն ու ոգեւորութիւնը Հայ Եկեղեցւոյ նկատմամբ: Տակաւին ոմանք քաղ մը աւելի առաջ կ'երթան նկատելու աստիճան զայն անարձագանգ անցեալ մը, որուն դերը դադրած ըլլայ այնչաւ իր երբեմնի զործօնութենէն:

Անոնք որ կէս դարէ ի վեր այսպէս քանդել կ'ուզեն Հայ Եկեղեցւոյ դարաւոր ոգին, յանուն նոր հանգանակներու, չկրցին ստեղծել սակայն ուրիշ միութիւն մը՝ որ կուտան կարենար ըլլալ մեր ժողովուրդի միութեան: Բւ ճիշդ անոր համար մեր հասարակութեան ծոցին մէջ հետզհետէ կը շատնան մտայնութիւններ՝ որոնք բազմատեսակ գաղափարներու և դատերու կ'ուզեն ծառայել միաժամանակ, ու առագաստ բանալ ամէն փշող հովին, այրելով այսկերպ իրենց պաշտածները և փոխադարձաբար պաշտելով իրենց այրածները:

Հոս կանխենք ըսելու թէ մեր դարաւոր պատմութեան ընթացքին, հոգեւոր և աշխարհալիամ գոյգ դասերը, կամ այսօրուան բացատրութեամբ, դասակարգերը, մեր մէջ, չափի և համեմատութեան վերաբերմունքով չէ որ իրարու մօտ եկած և իրենց միաւորութեամբը ուժաւորած են ազգային կեանքը, այլ զիրենք ստորագոյ առանձնաւորութիւններուն անհրաժեշտ պատշաճեցումովը իրարու, իրենց բնորոշիչ առաւելութիւններուն ազուցումովը իրարու մէջ: Անոնք եզրեր չեն իրարու նկատմամբ այլ ՏԱՐԻԵՐ՝ որոնք կրնան յարակցիլ միայն, և ո՛չ թէ կողմեր: Պատահականութիւն չէ անոնց կապը, այլ անհրաժեշտութիւնը: Պատմութեան պատգամն ու դասն է այս, ու պատմութեան դէմ դաւել, պիտի նշանակէր դաւել ինքզինքին: Մեր պատմութեան բախտորոշ չըջաններուն մենք գիտցած ենք հետեւել մեր պատմութեան այդ ձայնին, իրագործելու համար մեր փրկութեան գործը: Ե. դարու մեր գոյամարտին մասնաւորաբար Վարդանանք և Ղեւոնդեանք, մեր մէջ, այդ սկզբունքը ամենաբարձր աստիճանի մը վրայ փառաւորողները եղան:

Եկեղեցին և աշխարհիկ տարրերը միշտ միասին, այս է եղած մեր ազգային ողջմտութեան կանոնը, ազգին ներկային և ապագային վերաբերող կարեւորագոյն գործառնութեանց, մանաւանդ անոր ճակատագրին ու գոյութեան հետ կապ ունեցող մեծ խնդիրներու մէջ: Ամէն անգամ որ ունեցած ենք պետական կեանք՝ արքունիք ու հայրապետանոց, տարբեր պարագաներու մէջ՝ միշտ ժողովուրդի ներկայացուցիչ իշխանութիւնը և Եկեղեցին համախոհ և համագործակից են եղած: Չէ եղած ազգային շարժումի գործ մը կամ փորձ մը, Վարդանանց և Ղեւոնդեանց օրերէն սկսեալ մինչև Իսրայէլ Օրիի, Շահմիրեանի և Յովսէփ Էմինի օրերը, և մինչև մեր ժամանակը, ուր այդ երկուքը միասին եղած չլինին: Չուտ կրօնական բնոյթ ունեցող հարցերու մէջ կղերը ինքն իր մէջ միայն, ու աշխարհիկ դասը զուտ քաղաքական նկարագիր ունեցող գործերու մէջ՝ նոյնպէս լինելով հանդերձ, անոնք, իրրև անբաժանօրէն կազմիչ տարրեր, իրարու համակիր, միմեանց օժանդակ և լրացուցիչ եղած են շարունակ, ազգին կենդանութիւնը և յառաջիմութիւնը մշակող գործերու և հարցերու մէջ:

Այդ կցորդութիւնը հետեւանք եղած է անշուշտ ազգի հողիին մէջ նոյն իսկ զգացուած պէտքի մը և պատմական պարագաներու: Ո՛չ այդ պէտքը դադարած է այժմ զգալի ըլլալէ և ոչ այդ պարագաները փոխուած են. ընդհակառակն, երկու տարրերուն անհրաժեշտ յարակցութիւնը հրամայական է այսօր, որ եւ է ատենէ աւելի, վասնզի մեր կեանքի թէ ներքին և թէ արտաքին ճակատներու վրայ, միշտ կան մեր գոյութեան սպառնացող՝ զմեզ տարանջատող վտանգներ, ու մենք միշտ պէտք ունինք իրարու, և պարտինք իրարու հետ ըլլալ:

Անոնք որ այս սերտ առնչութիւնը կ'ուզեն բացատրել, նկատի առած միայն մեր եկեղեցւոյ ազգային հանգամանքը, պէտք չէ մոռնան թէ Հայ Եկեղեցւոյ առաքելութիւնը և ոգին իր ժողովուրդի նկատմամբ զերազանցօրէն կրօնական է: Ազգային է Հայ Եկեղեցին ոչ թէ որովհետև, սկիզբէն յարած է քրիստոնէութեան, այլ որովհետև ընդունած է քրիստոնէութիւնը իբրև իր ազգին ճակատագրին բարբարոզ աստուածային պարզև մը: Այնքան նոյնացուած են իբրուհետ քրիստոնէական կեանքի և ազգութեան զգացումները, որ մեր խղճա մտանքին առջև ոչ հայ լուսաւորչական հայը վաղուց դադարած է կարծես հայ ըլլալէ: Կարելի է հետեւաբար առնել ազգային այդ ոգիին հրաշագործած բխումներէն մին միայն և այն մասամբ լոկ, և ազգայնանալու պատրանքն ունենալ...»

Ինչ որ Հայ Եկեղեցին ցարդ կատարած է ազգին կեանքին մէջ իբրև ազգային գործ, պահանջն է իր ոգիին, որ պակասած է ու կը պակսի անտարակոյս ոչ հայ Ազգային Եկեղեցւոյ պատկանող կրօնական մեր միւս յարանուանութիւններուն ջով, մանաւանդ հայ կաթողիկոսներուն, որոնք իրենց ներշնչումը կը ստանան միշտ ուրիշ ոգիէ մը, որ խոժոռ կը նայի մերինին: Այսու չենք ուզեր ուրանալ անոնց հայ արևնի իրաւունքը, այլ մասնանշելու իրականութիւն մը միայն, ազգայնականութեան գաղութիւնը, որ անշուշտ ամէն բանէ աւելի հետեւանք է Հոռովէական ապագայնացնող, եթէ կ'ուզէք, զերազգայնական ոգւոյն որ արգարև գործած է իրենց մէջ, և որուն դիմակալելը սակայն անտեղիտալի հարկն է այլևս ժամանակին և պահանջը, ներկայիս մանաւանդ, ազգային Թուղլ գիտակցութեան:

Ժամանակէ մը ի վեր մեզի համար ցաւալի անակնկալներ են լսել ու տեսնել մերագնէից ումանց համարումն ու հիացումը զխաւորաբար կաթողիկէ կղերին նկատմամբ, ընդդէմ մերոնց: Աններելի սխալ է վերջոսնել կամ անաւազել Հայաստանեայց Եկեղեցին և անոր նուիրապետական ներկայացուցիչները՝ Հայ Եկեղեցւոյ հետ կապ բաւական է իբրև հիմք ազգային աւելի բարձր գիտակցութեան և գիտակցական զատորոշման հասնելու՝ օտար զանգուածներէն: Այս մտայնութիւնը նախ արդիւնք է կրօնական կրթանքի պակասին: Կրօնական ու տոհմային զատութիւնները մեր մէջ ցաւալիօրէն տկար ու ստիմանափակ է: Գիտական քանի մը չոր ծանօթութիւններ, քիչ մը զրական շոշոկանք, անախնչ որ կը կազմէ ու կը զարդարէ մեր մտքին շինուածքը: Հայ հողի պահպանման համար անհրաժեշտ է կրօնական խոր կրթանք՝ սկսիլ ոչ միայն Եկեղեցիէն, այլ նաև զպրոցներէն:

Ոգին որ կը ներգործէ մեր արդի սերունդին մէջ, պատճառ է անտարակոյս որ այսօր աւելորդ նկատուին բաներ՝ որոնք ընկերային կրթութեան ե յառաջդիմութեան շարախներ են իրականին մէջ: Մեր մտքի ազնուականները՝ կը մոռնան սրտին ազնուագոյն պահանջներ, առանց անդրադառնալու որ այս կերպով կը խամրի մեր ներքը անօտարանալի ժառանգութեան մը հողին վրայ բացուած ծալիկը՝ որ կրնայ մեր ամբողջ կեանքը ինկել կամ անուշել մեր բոլոր դառնութիւնները: Ուղեղի յաւակնութիւններով ուռած, ամենէն առաջ կը փորձենք վերջոսնել կրօնը, յաւակնելու աստիճան թէ կրօնական զգացումը անարդ տկարութիւն մըն է, տղայ մարդկութեան ծնունդ: Մեր այսօրուան դաստիարակութեան ազգած ներշնչումին հոջն է այդ՝ որ զպրոցական զրասնելան-

ներու վրայէն սկսեալ կը փչէ մեր ճակտին, կը սխալինք սակայն վասնզի այդ աւելորդ կարծուածը մեր անհատական ու ազգային կեանքի մեծագոյն պաշարն է դեռ։

Տխուր իրականութիւն է այսօր՝ թէ մեր մանուկներուն և մեր ժողովուրդին համար հաւասարապէս արժէք մը չունի մեր տուած կրօնական կրթութիւնը։ Առաջինները ուրիշ պատրաստութիւններով կը զարգանան ու չեն ուզեր հին զիծերու վրայէն ընթանալ, իսկ ռամիկ տարրը սովորականին ու աւանդականին վրայ խորիսխ նետած՝ վեր չի վերցնել իր նայուածքը բացուած հորիզոններուն նայելու համար։ Այս վիճակը ամենէն աւելի որո՞ւ մտահոգութիւն պարտի պատճառել, եթէ ոչ կլերին, քրիստոնէական կրօնի կամ Հայ Եկեղեցւոյ պաշտօնէին, իր խզին և Աստուծոյ առջև պատասխանատու նկատուող այն անձին՝ որ Աւետարան կը քարոզէ։ Սակայն մեր ժողովուրդին մէջ մշակուած չէ տակաւին պահանջուած հետաքրքրութիւնը կրօնքին նկատմամբ, և այդ է պատճառը որ զիտական տեսութեան պատառիկէ մը, ընկերային պարտադրուած սովորոյթէ մը և կամ այս ու այն թելադրանքներէ և մտայնութիւններէ ազդուած, հեղինակն զմնաս բարով մը ըսեն կրօնքին, տակաւին անոր սեմին հազիւ ոտք կոխած։ Թեթի բարքի և ծանծաղ կրթութեան յայտնի նշանն է այս։

Տխուր է հոս խոստովանիլ որ մենք մեր ժողովուրդի կրօնական վիճակը թողած ենք բախտին։ Ճիշդ ասոր համար անոնցմէ շատերու կրօնական համոզումները ոչ աւետարանական են իսկապէս և ո՛չ ալ կենսական, անոր համար մեր վրայ խուժող ազդեցութիւններու պատճառաւ ամենէն շուտ քայքայուողը մեր կրօնական հաւատքն է։

Կրօնքը՝ ինչպէս անհատին՝ նոյնպէս և ժողովուրդի մը մէջ անկախ և առանձին ապրող գորութիւն մը չէ՛. որչափ՝ մէկ կողմէ՛ իր ազդեցութիւնը գերազանցապէս ի գործ դնելով զաղափարներու, բարքերու, օրէնսդրութիւններու վրայ՝ բարոյական և մտաւոր զարգացման սատար մը կ'ըլլայ, նոյնչափ՝ միւս կողմէն՝ ինքն ալ կ'ազդուի ա՛յն միջավայրէն որուն մէջ կը շնչէ ու կը շարժի։ Այնպէս որ եթէ իր շուրջը ներգործող ընկերային ամէն պայման համընթաց չլծակցի իրեն, ինքը ամենէն շուտ խամրող զգացումն է հոգիին մէջ։

Կազմակերպուած ու զգաստ հոգիներու մէջ արթնցնելու համար կրօնական զգացումը՝ յաճախ բաւական է մատնանիշ ընել քրիստոնէական առաքինութիւն մը, վշտի մը սփոփանքը, արդարութեան մը վճիռը, հոգեկան յաղթութիւն մը, կամ շիրմի մը վրայ շրջան ընող խաչի մը շուքը։ Մարդկային ամէն սիրտ առաւել կամ նուազ ընդունակ է այդ զգացումին թաղարը ըլլալու, վասնզի մեզմէ իւրաքանչիւրի սրտի տախտակին վրայ անծանօթ մատներէ զիւրեր կան զրուած, կը բաւէ որ խնամոտ մատներ և կամ ժիր ու լուսաւոր հոգիներ կարենան թափանցել անոնց խորհուրդին, յայտնաբերելու համար զայն մեզմէ մեզի։

Մեր Եկեղեցին թերացած է իր այդ պարտականութեանը մէջ, մոռնալու աստիճան զայն։